



# ՁՄԵՌՈՒԱՆ ԳԻՇԵՐ ՄԸ



Մարդկային դէմքերու նման բնանկարներն ալ յիշողութեան մէջ կը մնան երկար ատեն, իրենց բոլոր մանրամասնութիւններով, երբեմն նոյն խիւստի ամբողջ կեանք մը:

Երաժշտութեան մօթիւններուն հետ, անոնք են ամէն բանէ աւելի ճշգրտութիւն արթնացողը սրտերու մէջ, իրենց ետեւէն բերելով մշուշապատ յուշքեր, գեղեցիկ հոյեր անհպելի, նուիրական: Չէ՞ մի որ անցեալը երգ մըն է հոգիին համար միայն երգուած եւ որուն հոգին միայն կ'ունկընդրէ:

Բնանկարը մեր հայրենի տան շուրջի, դիւղանկարը վկայ մեր առաջին յոյգերուն, կ'ապրի անտուեր մեր էութեան խորը, ինչպէս աստղ մը ջրհորի մը մոայլ ծոցին մէջ:

Եղեւիններուն վրայ Պիւթ-Շոմօնի հոյակապ ծառաստանին կը գիտուն հատիկները դանդաղ իջնելով. նո՞յնն է այս ձիւնը ինչպէս ան երբեմնի ձիւնը որ հրճուանքն էր մեր մանկութեան: Միտքս կը սաւառնի կ'երթայ (ա՛հ, որքա՛ն արագ միտքը կը ճեղքէ անջրպետն ու ժամանակը) հեռուն, շատ հեռուն, Պէշիկթաշի բլուրին վրայ մեր տունին առջեւ պարզուած անդորր, հմայող գիւղանկարին:

Հացիներուն գորշ կանաչը ճերմակութեան վրայ, դէմի լեռը ծածկուած ձիւնով, ճամբան օձապտոցտ գէպի նշան-թաշ տանող, պլպլուն լոյսերը տնակներուն հետուի, երկու կոթողները մարմարէ, տերեւազուրկ անտառակը Օհրամուրի, աւազանը սառած... Երա՞զ թէ իրականութիւն:

Գիշեր մըն էր Յունուարի, շատ ձիւն եկած օրուան մը գիշերը վեհապանծ: Ձիւնազնդակ խաղացած էինք մեծ ու պզտիկ: Մէի չկար այն ատեն. բայց պատանեկութիւնը կը գոհանար քիչով, ապրելու երջանկութիւնը գտնելով նոյն խիւստի ճանաչման հաճոյքներու մէջ:

Յունուարը մանաւանդ սիրելի էր մեզի, Մննդեան տօնին օրերը, հին հէքեաթներու Մնունդի օրերուն վերյիշումը, խորհուրդը, հրաշքի մը գեղեցիկ խորհուրդը, տաղերը վաղեմի, հոգեյոյզ. կը սիրէինք այդ ամենը, բոլոր թարմ եռանդովը մեր նոր թեւ առած հոգիներուն:

Դրացիներ, բարեկամներ իրարու կ'այցելէին գիշերները: Տան ծառան առջեւէն ապակիէ մեծ լապտեր մը բռնած կը լուսաւորէր սառերուն, տիղմերուն մէջէն բացուած նեղ ճամբան: Սահողներ կ'ըլլային. խնդուք, յանդիմանութիւն, կշտամբանք:

Մեր տանը մէջ փոքր եղբայրս եւ ես ուսանողներ էինք նորատի, չարածճի, միանդամայն սիրող ինչ որ ընդհանուր միօրինակութենէն կը տարբերէր:

Ճշմարիտ խնջոյք մըն էր մեզի համար երբ մեր սրտին ու մտքին մէջ մեծ տեղ մը զբաղող անձեր այցելէին մեզի: Այդ անձերուն առաջիններէն էր Պէշիկթաշի քարոզիչ Նարպէյ սրբազանը: Ի՞նչ երջանկութիւն էր մեզի երբ ան երբեմն գար երեկոնները ճաշել մեզի հետ:

Սովորական եկեղեցական մը չէր ան մեզի համար մանաւանդ, բարձրագոյն բան մըն էր, մեծ բանաստեղծ մը, գեղեցիկագէտ մը, լեզուագէտ մը, ապրած Վենետիկ ու Փարիզ, ճաճանչազեղ ոստաններ, շացումը մեր պատանեկան երեւակայութեան: Վիկթօր-Հիւկօն ճանչցած էր սրբազանը, Լամարթին թարգմանած:

Այդ գիշերը երկրորդ օրն էր Մնունդի տօնին: Սաստիկ ցուրտ էր դուրսը, բայց մեր հիւրանոցին մթնոլորտը տաքուկ: Նարպէյ բազմօցին անկիւնը նստած էր, խոշոր ափնոցները փայլ ի փայլ: Գոյլը՝ թեւաթոռի մը վրայ մեր աննման, անմոտանալի բարեկամը, Տօթթէօր Յ. Թիրեաքեանը: Իր գիտունի, բանասէրի, բանա-

ստեղծի անմրցելիօրէն հաճելի խօսակցութեամբ արժանաւոր փարքընէր մըն էր ան Սրբազանին :

Սորապէս հմուտ թէ՛ հայ եւ թէ՛ Փրանսական, պարսկական, արարական գրականութիւններուն, Տօքթօրը կը խօսէր մանաւանդ հայ անհետացած գրողներու, մտաւորականներու վրայ, կ'ողեկոչէր հանճարի յիշատակը թողած մեղեայները, կը պանծացնէր զանոնք, արտայայտութեան անստղիւտ ձեւով մը անոնց տալով իր զգայնութենէն անջատուած թրթռուն մանիկներ, սրտնք կը լուսաւորէին յիշատակները, ինչպէս արեւուն ցոլքերը անտառին անհամար տերեւները կը լուսաւորեն :

Ան նրբանուրբ հեղնանք մը կը դնէր աշխարհիկ սրբազանին հետ խօսելու պահուն : Հեղնոզ մըն էր տօքթօրը, բայց այն տեսակ հեղնանք մը սրուն համար Վիկթօր-Հիւլօ րուսէ :

«Բարիներուն չարութիւնն է ան» :

Թեթեւ ակնարկութիւններ կ'ընէր, միշտ սքօզուած, նարպէյին չափազանց մօտեմտապարկերային, ձեռնոցով գրուած քարոզներուն, շատ խնամուած արդուզարդին, նոյնիսկ թաշկինակին օ տր ֆօլօնի բոյրին :

Սրբազանը կատակի կը տանէր եւ չէր վրաւորուեր, գէթ երեւութապէս :

Ինչպէս պատահեցաւ այդ երեկոյին, յանկարծ խօսակցութիւնը վիճարանութեան փոխուեցաւ, ազգային խնդրոյ մը շուրջը. ինչ որ այն ատեն անախորժ էր տանտիկիններուն, թերեւ իրաւա՛մբ :

Մօրս արթնամտութիւնը սակայն փրկեց կացութիւնը. սրահին անկիւնէն դաշնակին լարերը սկսան թրթռալ Շուպէրի ցալզանուադին հոգեյոյզ եղանակով, նորատի աղջկան մը մատներուն տակ :

Երկու խօսակիցները հմայուած թողուցին երեսփոխանական ժողովի քննադատութիւնները, վարչութեան գործած սխալները, այս կամ այն երեսփոխանին յանդգնութիւնը, եւ խորասուզուեցան երաժշտութեան ալիքներուն մէջ :

Այնքան որ Տօքթ. Թիրեաքեան ողևորուած առաջութակը եւ ընկերակցեցաւ դաշնակահարուհիին :

Սրբազանը խոր ուշադրութեամբ մտիկ կ'ընէր ու երբեմն շատ քաղաքավարօրէն դիտողութիւններ կ'ընէր :

Թիրեաքեան կը նեղուէր քիչ մը, որովհետեւ ինքն ալ գիտէր թէ բաւական անճարակ ջութակահար մըն էր, բայց կը ջանար հոգի տալ նպոտին եւ անվարժութիւնը զգալի չընել :

Չարմանալի է որ շատ մը գրագէտներ, բանաստեղծներ կամ գիտուններ իրենց շփոթացած մէկ արուեստը ի գործ դնելու մարմաջ մը կ'ունենան, ինչպէս Լամարթին ատաղձագործութիւնը :

Ի վերջոյ Տօքթօրը ըմբռնեց թէ դաշնակը առանձին լուսպոյն պիտի ըլլար մտիկ ընելու թողով ջութակը մօտեցաւ Սրբազանին խնդալով :

— Օ՛ն, Սրբազան, եկէք դաշնակին առջեւ. յայտնի եղաւ, դուք լաւ երաժիշտ էք :

Նարպէյ մերժեց, յայտարարելով թէ կը պաշտէ երաժշտութիւնը, բայց չի կրնար նուագել :

Երկար պնդումներ, պաղատանք ներկաներէն. անդրդուելի մնաց : Յետոյ սրամտութիւն չպատճառելու համար խոստովանեցաւ թէ ուխտ մը դինքը կ'արդիլէ նուագելէ :

Թիրեաքեան պահանջեց պատմութիւնը այդ ուխտին, այնքան թախանձանք գրաւ փափաքին մէջ որ նարպէյ տեղի տուաւ վերջապէս :

Ու սկսաւ պատմել .

« Ինձ համար երաժշտութիւնը այն քաղցր ու խորհրդաւոր բանն էր որ մարդու թշուառութիւնը տանելի ընելու համար թեւեր կուտայ անոր : Երբ դաշնակին առջեւ նստէի, աշխարհը կ'ընդլայնէր, ետ կը մղէր զինք ճնշող կաշկանդումները, ինչպէս կը քանդեն պարիսպները՝ անասման ու գիւթական օտտաններ ծածկող :

Նուագին հետ մտքիս մէջ կը ծնէր բանաստեղծութիւնը եւ այդ երկու լոյսէ տեսիլքները կը լուսաւորէին համեստ կրօնաւորի կեանքս :

«Սակայն խոտարարոյ հրաման մը վերջ տուաւ այդ անխառն երանութեանս :

«Սան-Սթէֆանոյի Տատեաններու ապարանքը, մէկ տիպարն էր Փրանսական վէպերուն մէջ նկարագրուած իշխանապալելի գղեակներուն : Աւելին ըլլալով՝ հոն կը տիրապետէր արե-

ւելեան հիւրասիրութիւնը :

«Տակաւին շատ Երիտասարդ կրօնաւոր , այդ մեծ ընտանիքին հիւր ըլլալու պատիւը ունէի : Հոն հիւրերը մասնակից կ'ըլլային մտաւորական անխառն եւ զեղարուեստական վայելքներու :

«Գիտուններ կուզային , երաժիշտներ , գրողներ , բանաստեղծներ ամէն ազգէ :

«Առաքել եւ Յովհաննէս պէյ Տատեան հաղուադէպ մեծատուններ էին որոնց մօտ գտնուիլը եւ բարեկամութիւնը վայելելը անստղիւտ երջանկութիւն մըն էր :

«Ազգին բոլոր կարկառուն դէմքերը ժամադիր կ'ըլլային երբեմն անոնց տունը , ինչպէս պատահեցաւ որ այդ միջոցին հոն հիւր եկաւ Գէորգ Պատրիարքը (այժմ Կաթողիկոս Գէորգ Գ.) :

«Ճաշէն յետոյ մեծերը իրենց յատկացուած հիւրանոցին մէջ կը խօսակցէին լըջօրէն , իսկ Երիտասարդները փոքր հիւրանոցին մէջ նուազ կ'ընէին :

«Սնդրած էին ինձմէ որ դաշնակի վրայ նըւագեմ հին դասական երգահաններէ կտորներ : Ինքզինքս տուած այդ մեծ հանճարներուն հրաշակը ներդաշնակութեան , կը նուազէի ու տան ամբողջ Երիտասարդութիւնը , ազջիկ , տղայ , նորահաս կին , շուրջս բոլորուած ուշադիր կ'ունկնդրէին զմայլած :

«Երբ կանգ առի ու ետիս դարձայ , դրան բացուածքին մէջէն խոժոռ դիմաստուերը Գէորգ Պատրիարքին դէմս երեւցաւ , ահարկու դատաւորի մը պէս : Ամէն ոք լրած էր , կարծես վերջին խաղերուն արձագանգը անդամ խոյս տուած էր սարսափահար :

«Օրիորդ Տատեանները , որոնց մտաւոր զարգացումը եւ բարձր դաստիարակութիւնը կը հաւասարէր իրենց գեղեցկութեան (1) , թերեւ

(1) Վաստայպետ Առաքել պէյ Տատեանի սղջիկները կատարելապէս եւրոպական դաստիարակութիւն առած էին . մանաւանդ անդրաւնիկը համբաւաւոր եղած էր իր գեղեցկութեամբ :

Կը պատմեն թէ 15 - 16 տարեկան եղած ատենը օր մը , Կէօբ-Սուրի պտույտի ելած ժամա-

քիչ մը զարմանալի գտան այդ խիստ երեւոյթը , բայց գլուխնին խոնարհեցուցին :

«Հետեւեալ առաւօտ կանուխ ծառայ մը եկաւ ինձմէ խնդրելու որ իսկոյն Պատրիարքին մօտը երթամ : Անմիջապէս փութացի : Պատրիարքը խոժոռադէմ էր . պահ մը լուսեմար զիս դիտելէ յետոյ ,

— Պէտք է , ըսաւ , անմիջապէս հոս ուխտես որ այլեւս դաշնակ չպիտի դարնես , նոյն իսկ առանձին եղած ատենդ :

«Մաստիկ յուզուեցայ , յուզումս ա'լ աւելի զայրացուց Պատրիարքը :

« — Շուտով , հրամայեց , ծնրադրէ ու սախաչին առջև ըրէ երզումդ :

«Մնրադրեցի եւ ուխտեցի : Հոգիիս մէկ գեղեցիկ ճառագայթը մթազնեցաւ . . . »

Նարպէյ լուց : Ծնշում մը , ընդվզումի նմանող բան մը կը ծածանէր օդին մէջ : Ոչ ոք բառ մը արտաբերելու կարողութիւնը կը զգար :

Տօբթէօր Թիրեաքեան տօթէն , խորշակին շունչէն պապակած շրթներու անապակ ջուր մատուակողի մը պէս , թղթեր հանեց պայուսակէն ու իր համակրելի , կուռ ձայնով սկսաւ կարդալ թարգմանօրէն , պարսիկ կրակոտ բանաստեղծ Մաստիի , Շիրազի Երեւակայոտ երգիչին , սիրահալ գեղեցիկ տողերը .

« Նորէն ծլեցան վարդերն ու կակաշները ,  
« Նորէն դարունը եկաւ ցաւիս վրայ . . . » :  
. . . Այն գիշերը մեր երազներուն մէջ , Շիրազի վարդերէն թերթեր խնկաւէտ հատիկ հատիկ կը թափէին ձիւնապատ գիւղանկարին վրայ Պէշիկթաշի բլուրներուն . . . :

ԱՆԱՅԻՍ

նակը , Սուլթանը զինքը տեսած ու հրապուրուած էր անոր գեղեցկութեան : Անմիջապէս ներքինի մը տեղեկացուցած էր եղելութիւնը Տատեաններուն ծառաներէն մէկուն , եւ յանձնարարած որ շուտով մեկնին : Բնական է ազգարարութիւնը ի նկատի առնուելով նորատի օրիորդը փութով հօրը տունը առաջնորդուած էր :

Այդ դէպքէն մնացած է անոր մականունը , «Հիւնիքար պէյէնտի» , արքային հաւնածը :